

եւ ըստ իմաստին գրել հետեւեալ, հետագայ, յաջրդ, ասպիշկայ. իսկ ապացայի իմաստով՝ սպա, առ յանա, ապացայ, ապանի (կազմուած սպա եւ ասենմէն կրաւորականով՝ ասեի ապասեի, որ կը նշանակէ ինչ որ վերլը կ'ըլլայ, կ'ըլլովի), յասաչիկայմ, յզիկիսի, յտուի, որոնց մասին խօսեցայ արդէն վերեւ:

Այս ահա իմ վերջին խօսքս:

Մեր հայրենակիցը եթէ ուզէ սակայն իր սիրած յիտապահ գործածելու ազատէ. իսկ ես իմ ընթերցողներուս կը պատուիրեմ սիրողարար որ երբեք չզրեն:

Յիտապայ, այլ Հիտագայ, Ապացայ, եւ կամ վերեւ յիշուածներէն մին կամ միւսը՝ ըստ պարագային:

Հ. Ա. Ղազարյան

Յ. Գ. Հայրենակիցին մեր լեզուին ծանօթ այլասերան առթիւ ըստ հարցումնի դիւրին չէ պատասխանելու, իւրեւ ձեռնարկ՝ ըլլայ պայտանափառ թէ անպաշտօն կընայ աւելի վաս արդիւններ յառաջ բերել, և ապացայ (ոչ թէ յատագայ) պատահէները այս առեն է որ պիտի այսաննն մեր ձեռնարկը բնողոք մը ըրինց, ի՞նչ արդիւնք ունեցաւ:

Ժէ.

ՄԻՌ ԳԻՒՔ

ԵՐԲԵՔ

ԱՅՆ ԳՐԵՑՔ

ԵՐԲԵՔ

Քիչ՝ բայց դեռ կան սոյն սխալն ընողներ, ըլլայ օրաթերթերու՝ ըլլայ գրքերու մէջ:

Գիտանալու են դեռ տակաւին իրենց սիմալին մէջ յամռողոնները, որ հայ լեզուն էր վերջով արմատական բառ չունի. կայ միայն հեր ածականը, որուն ուղիղ ձեւն է անշուշտ ներ:

Անդէք (անդենականները), մատնեք, այծէք, քոփէք, օրնէք, խաչօրնէք, ուրօրէք, զիւորէք՝ բոլոր յոզնակիններ են, եայ վերջը ե-ի փոխուած ըստ լեզուական օրինի. նոյնպէս մարգարէք, աշտէք, են. են. — յոզնակի են:

Աս այսպէս: Բարեբախտաբար ուրիշ

նոյնքան եւ աւելի զօրաւոր ապացոյց մը ունինք՝ որ կ'ազագակէ երբեքը զեր եւս ցաւագար ձեւով զորդներուն ականջին: Այդ ապացոյցը ահա.

Ուր ուրեք ուրեմն

Ուստ ուստեք ուստեմն

Երր երբեք երբեմն

Ուրեք՝ երբեք ե-ով զրուած չէ հայ գրականութեան ծնած օրէն ի վեր:

Ուստեք՝ երբեք ե-ով զրուած չէ Աղամէն ի վեր:

Ուրեմն, ուստեմն, երբեմն երբեք ե-ով զրուած չեն աշխարհն ստեղծուելն ի վեր:

Արդ, ի՞նչպէս կարելի է երբեքը ե-ով զրել, եւ ի՞նչու, ի՞նչ օրէնքով:

Կայ առարկութիւն:

Անգամ մը մէկը առարկեց ինծի թէ՝ երբեքը երր զրական իմաստով գործածուի՝ ելով կը զիէ եղեր. իսկ երր ժխտական՝ ելով:

Օրինակ մին ալ առուաւ. «Եթէ երբեք» զրելուս երավ կը զրեմ. «ոչ երբեք» զրելուս՝ ե-ով:

Ասի միջիապէս մատիսս ձեռը, եւ շարեցի համեմալ օրինակները՝ երր տեսայ որ կարելի պիտի չըլլայ զինքը խօսըով համոզել:

Դրական

«Ապա էք երբեք՝ զի չէք հիւզն. — է երբեք, զի վասն մեղաց լինին այնպիսի տանջանք, եւ է երբեք՝ զի պատահարը պատահենն»: (Եղեիկ):

Ժիսուական

«Ոչ երբեք ասեն շատ. — Ոչ երբեք զիտէի զձեզ»:

Դրական

«Է՛ ուրեք՝ զի բաջապէս յաղթեցաք, եւ է՛ ուրեք զի նորա մեզ յաղթեցին»:

Ժիսուական

«Ոչ ուրեք առարեցաք»: «Ոչ ուրեք գտանեմք ասացեալ նորա ի նորում»:

Դրական

«Յորժամ հայր սիրելի ուստեղ զայցէ»: «Զ՞ո՞ ուստեք ասեն զինէն մարդիկն»...

**Ժիւտական**

«Երկիւղ եւ ոչ ոստեք»: — «Ոչ ոստեք  
առնոյր կին»; ևն, ևն, ևն,

**Մեր մարզը երկրորդ Զաքարիա մը ե-  
ղաւ, լեզուն կապ ցիւրին...**

Օրէնքը, կանոնը, լեզուն՝ ոչ գրակա-  
նի կը նային, ոչ ժխտականի:

Երբեք ի՞նչ իմաստով ալ գործածուի,  
պէտք է իւ ուղիղ ձեւով գործածուի, այն  
է կազմ՝ ԵՐԵՎԱՆ. ասկէ աւելին՝ հեթանո-  
սութիւն է:

Երբեք եռով գրողը պէտք է երբեն  
ալ եռով գրէ. պէտք է ուղեր, ոստեք,  
որին, ոստեմ մակրայներն ալ եռով գրէ,  
որպէս զի այլանդակութիւնը կատարեալ  
ըլլայ: Ուստի՝

**ՄԻ գրէք**

ԵՐԵՎԱՆ

**ԱՅԼ գրեցէք**

ԵՐԵՎԱՆ

Ժ.:

**ՄԻ ԳՐԵՔ**

ՅԱԼԻԿԻԺ

**ԱՅԼ ԳՐԵՑԷՔ**

ՅԱԼԻԿԻԺ

Հայ Մերթերէն շատերուն, ինչպէս նաև  
շատ գրեթերու մէջ կը հանդիպից յաերծ,  
յաերծակս, յաերծական գրութիւններուն:  
Ես ալ կանուխ՝ այդպէս կը գրէի. Բա-  
զրաւունին ալ, Հիւրմիւզն ալ. բայց յետոյ  
ուղած են:

- Ախաւ է, պէտք է ուղղել, ես ուղղեցի,  
ուրիշներ ալ ուղղեր են, եւ կ'ուղղեն.  
բայց պէտք է ամէն որ ուղղէ:

Հայ լեզուն ալ՝ ինչպէս ամէն լեզու՝  
իր քամանցոյցներն ունի. երկու արմա-  
տական բաղաձայնէ առաջ է շընդունիր,  
և կ'ուղէ:

**Ահա օրինակներ.**

Շեղ, հեղի, ինդի, զեղի, եղի, տինդ,  
կեղի, անսանդ, եղի, փեղի, մեղի, գեղի,

դեղի, հեղճ, ինդի, մեղի, սեղի, զեղմ, եղմ,  
րիրեղ, աղեղի, բաղեղի, պանդի, ասեղի,  
ստեղի, զեղլ, զեղչ, շեղչ, կեղա, շեղումեղու,  
մեղր, յեղ, երրեղ, որինեղ, ուստեղ, ենեղ,  
հեղնի, տեղի, իսեղ, դղեղի, յեղի, յրա-  
մեղա, կեղա, պարկեղա, հեղա, շեղա, զանեղա,  
րեղն, քեղեղն, րիրեղ, ծիծեղ, ձեղն, ե-  
ղնեղ, ձմեղն, նեղն, սեղն, յինեղն, սինեղ,  
տիւնեղ, բաստեղ, հեղն, հաստարեղա,  
զեղստ, հեղստ, զանեղստ, արհեղստ, համեղստ,  
հաստաւեղստ, զադումեղստ, բանեղստ, զովեղստ,  
ուտեղստ, արուեղստ, սովեղստ, եղի, բեղի,  
զերդ, երր, բերր, մերր, վերր, մերժ,  
զերծ, զերծ, երկ, յերկ, հերկ, մերկ, սերկ,  
վերչ, սաերչ, յափսիթերս, աղերս, ելրս,  
կերս, աշակերս, չակերս, չերս, կապերս,  
սերս, վերս, եղր, ունտր, երր, ըերերս,  
են, են:

Այս օրինակները շատ բարձր եւ ան-  
ժիւտելի ցարողութեամբ կ'աղաղակն թէ  
երր բառի մը վերջը արմատական երկու  
բաղաձայնները գտնուին, անպատճան պէտք  
է ե գործածել: Բաղաձայնը երր մէկ է՝  
բառին նշանակութեան համեմատ՝ կրնայ  
և ալ զրուիլ, և ալ: Գետ՝ կը նշանակէ  
ջորի հոսանքը. զեռ՝ զիտեր բային ար-  
մատն է, տղէտ: Պետ, պիտութիւն, պէտ,  
պիտոյ, անպէտ: Ասոնց մասին ուրիշ առ-  
թիւ:

Ցաւերծէն զատ՝ ունինք նաև յատէ բա-  
ռը, որ եռով կը գրուի, որովհետեւ բա-  
զածայնը մէկ է: Բայց երր բէն ներս  
միւնք՝ պէտք է են փոխնենց ե-ի, եւ  
զրննց յաերծ, յաերծանարս, յաերծական,  
են. են., ինչպէս նախնեաց օրինակնե-  
րը կը սորվեցնեն:

Մեղր բառն ալ ընդհանրապէս սխալ  
կը գրեն գրեթէ ամէնքը. մեղր կամ մերր.  
երկու են բաղաձայնները, պէտք է ան-  
հրաժեշտորէն եռով գրել. ինչպէս տեսր,  
մեղր, եղր, են, Ուստի՝

**ՄԻ ԳՐԷՔ**

ՅԱԼԻԿԻԺ, ՄէԴՐ

**ԱՅԼ ԳՐԵՑԷՔ**

ՅԱԼԻԿԻԺ, ՄէԴՐ

ԺԹ.

ՄԻ' ԳՐԵՑՔ

## ՄՐՏՍԱԿԵՎԼԵՔ

ԱՅԼ ԳՐԵՑԷՇ

## ՄՐՏՍԱԿԵՎԼԵՔ

Երրիք-ի նման եւ աւելի այլանդակ սխալ մըն ալ՝ տարածուած հայ գրական աշխարհին մէջ՝ սրտափեղչիք բառն է:

Նոր կազմուած բառ է, հին լեզուին անծանօթ, եւ իրաւամբ ալ անծանօթ<sup>1</sup>, զի անձաշակ է եւ յախնթոր, բայց զործածուելով՝ շփուելով՝ հանդուրժելի զարձած է այսօր. անհանդուրժելին կեղչը մեւ վրն է, ե-ի կոպիտ սխալը:

Յոնական բիշի բառն՝ ունինք կեղ արմատ մը, որմէ կազմուած են կեղ-ել եւ կեղեց-ել բայերը, եւ կեղով սկսած կարգ մը բառեր, զորս կը ցուցնէ բառ վիրը:

Բայց մեր փնտոելիքը աս չէ, – այլ այն՝ թէ կեղեց չի կրնար ե-ով գորուիլ, Երրեցի մեր բարոցին մէջ արդէն ընդարձակօրէն խօսեցանք եւ ըսինք թէ եք ածանցով հայերէն ոչ մէկ բառ ունինք: Միամի բայերուն մէջ է՝ զրաբար թէ աշխարհաբար՝ որ Կ'երեւայ: Այս իսկ արդէն պիտի բաւէք ապացուցանելու սխալին կոպտութիւնը:

Ուրեմն կեղ-ել-ել բայց կազմուած է կեղ արմատն, եք ածանցէն, եւ ել վերջնէն: Կայ նաեւ կեղել, առանց եք ածանցին նոյն նշանակութեամբ, թէն միւսը աւելի սաստկացած եր-ի յաւելմամբ:

Այս եք ածանցը հայ լեզուին շատ ալ անծանօթ ածանց մը չէ: Երբ-եր, որ-եր, ուստ-եր ձեւերէն զատ՝ զոր սեսանց յիշուած յօդուածին մէջ, ունինք նաեւ եր-եր, լոր-եր, բար-եր, որմէ բարերէլ, բարերիկ, եւ յետոյ թուականներու ջովիրը եր-եր-եան, լոր-եր-եան, ամեն-եր-եան, եւն:

Ահա կարգ մը օրինակներ նախնեացմէ,

1. Մեր հին լեզուին մէջ ունինք սրտափուած եւ սրտափու բառերը, որոնք նոյն իմաստն ունին եւ աւելի ազուր են:

«Գազանք վայրի կեղեցեսցին զնոսա, (Ովս, ժգ. 8.) «կեղեցել զստինս, զգէմս, զվէրս, զբէկեալն, զգիշատեալն»: «կեղեցէ չարաշար զամենայն մարմին»: եւն, եւն: կեղեցիչ, «Գազանք կեղեցիչս զառանց», կեղեցուն: «կեղեցումն առաջին չարեաց»:

«Ընդ կեղեցումն մեղաց», եւն, եւն:

Ամէնն ալ ելով: Աւստի:

Մի՛ զրէք

## ՄՐՏՍԱԿԵՎԼԵՔ

Այլ զրէցէք

## ՄՐՏՍԱԿԵՎԼԵՔ

Ի.

ՄԻ' ԳՐԵՑՔ

## ՎԵՑԵՐՐՈՐԴ

ԱՅԼ ԳՐԵՑԷՇ

## ՎԵՑԵՐՐՈՐԴ

Ախալ մը որուն ջատ ստէպ կը հանդիպինք ըլլայ զրեցերու թէ լրազիններու մէջ:

Ուշ զնելու է աս պարզ կանոնին:

Թուական ածական մը զասական շինելու համար ունինք երկու մասնիկ, բորդ եւ երորդ:

Երկու, երեք, չորս թուականներուն վրայ կը զրուի բորդ ածանցը. երկ-բորդ, եր-բորդ, չոր-բորդ, իսկ միւս բոլոր թուականներուն վրայ երորդ ածանցը. Հինգ-երորդ, վեց-երորդ, եօթն-երորդ, ութ-երորդ, ինն-երորդ, տասն-երորդ, հազար-երորդ, եւն:

Շփոթութեան կամ սխալին պատճառը երորդ եւ չորրորդ բառերուն կըկին րէ զրելին են. բայց ուշ զնելու է՝ որ անոնց մէջ առաջին բէ զրեցը արմատինն են, եր-բորդ, չոր-բորդ. որով հինգերորդին կամ ուրերորդին մէջ մտնելու իրաւոնք չունին անոնք, որովհետեւ բէ զրով չեն վերջանար:

Ուստի ոչ մէկ հայ զրիչ պէտք չէ շունեցած իրաւոնքը տայ անոր եւ զրէ

## ԵԶԹՆԵՐՐՈՐԴ

Այլ

ԵԶԹՆԵՐՐՈՐԴ, եւն, եւն:

Digitised by

A.R.A.R. @

ԽԱ.

ՄԻՌ ԳՐԵՔ

ՓԱ.Ո.Ա.ՅԵՎ.

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ՓԱ.Ո.Ա.ՀԵՎ.

Զեռքս թերթ մ'ունիմ, որ միշտ փառայեղ կը զրէ, չկայ այսպէս բառ. պիտի ըլլայ փառահեղ:

Հին բառ չէ, գործածուած է Ասկիփուրիններու եւ Յայսմառուրիններու մէջ: «Այլ մեծաշուը եւ փառահեղ»: Աւրիշ է ծայրայեղ բառը, նոյնպէս բազմայեղ, խելայեղ, որոնց կազմուած են յեղ արմատով, եւ բոլորպին տարբեր իմաստ ունին:

Եղ ածանցով ալ կազմուած չի կրնար ըլլալ. այն ատեն փառեղ պիտի ըլլար, ինչպէս շոք՝ շըկդ, ահեղ, լնչեղ, մազեղ, անձնեղ, զօրեղ, ակնծեղ, են, են. ածանց մը որ շատութիւն՝ ճոխութիւն կը ցուցնէ:

Խմասոը կամ անեղ փառօք, կամ որ փառք կը հեղոս դէպ ի դրսու. ինչպէս արինահեղ, որ արիւն կը հեղու, կը թափէ: Բայց ճիշդ է անեղ փառովք: Միացած առանց յօդակապի, որովհետեւ անեղը ծայնարորդ կը սկսի. կ'ըսուի նաեւ անեղափառ. ինչպէս յաղրանդամ, անդամայադր: Ուստի

ՄԻՌ ԳՐԵՔ

ՓԱ.Ո.Ա.ՅԵՎ.

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ՓԱ.Ո.Ա.ՀԵՎ.

ԽԲ.

ՄԻՌ ԳՐԵՔ

ԼԿԳԷՌՆ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ԼԿԳԷՌՆ

Նոյն թերթին մէջ Արարայի զիւցազներուն կամ Արեւելեան լեզնին վրայ խօսողները միշտ այդպէս սխալ կը զրեն:

Է զիրը՝ բաց ի քանի մը չնչին բացառութիւններէ՝ որոնց մասին պիտի խօ-

սինց իրենց կարգին, վերջին վանկին մէջ է միայն որ ունի գոյութիւն: Լատին բառէ, որմէ առած է յունարէնն ալ լեցեան. մերինը աւելի ասոր հետեւողութիւն է, զի երբեմն կայ լեզնիվն զրուած: Ուղիղ ձեւին ունինց շատ օրինակներ. «Իղեկն անուն է իմ: — Որ ունէք զեղեննեն են, «Լէճիօնն թարգմանի լիզեսն. (Մարրին) — «Իրկուտասանն ըլլարոց լեզենվն (կու. ժր.) — «Հաւածեաց զրազմութիւն լեզեն զօրացն (Եար.):

Լիզեննախումբ, լեզեննական, լեզեննալար, լեզեննեան, են, ամէնցն ալ ուղիղ ձեւով:

Լիզեննին մօտ ունինց ֆեղեկն անունը, ճիշդ նոյն ոճով: Ուստի

ՄԻՌ ԳՐԵՔ

ԼԿԳԷՌՆ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ԼԿԳԷՌՆ

ԻԳ.

ՄԻՌ ԳՐԵՔ

ՀԵԼԼԵՆԱԿԱՆ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

ՀԵԼԼԵՆԱԿԱՆ

Օրէնց է անխախուտ որ վերջին վանկին մէջ, նու զրէն առաջ է ունի հայ լեզուն, բաց ի քանի մը աննշան բացառութիւններէ: Որով հեղեկն պէտք է զրուի անվրէզ և ով. բայց երբ բառը կ'ածանցուի, ե-ի և չի մնար. պէտք է փոխուի ե-ի կամ ի-ի:

Ինչպէս չեն, յինել, փոխարէն, փոխարինել, քեն, քինախնդիր օրէն, օրինասոր, են: — Երբեմն ալ կը փոխուի ե-ի, աւ մեն, ամենայն, պարէն, պարենաւորել, հեղեկն ալ հեղենակն, հեղենացի, հեղենագիր: Են:

Հայկազեանին բերած օրինակները արմատին՝ այսինքն հեղեկն մէջ ալ ե-ով են, հեղեկն. բայց սխալ է. արմատը ե-է, ածանցմանց եւ բարդութեանց մէջ է որ ե-ի կը փոխուի ըստ օրինի: Ասի՛ անուղ-

դակի աւելի փաստ մը ներկեականը ե-ով  
գրեւու:

Ուստի մի զրէք հեղին, այլ հեղին, բայց

ՄԻ՛ զրէք

ՆԵԼՔՆԱԿԱՆ

ԱՅԼ զրեցէք

ՆԵԼՔՆԱԿԱՆ

Ի՞Չ.

ՄԻ՛ ԳՐԷՔ

ԳՈՐԾՆԵՌՈՒԹԻՒՆ

ԱՅԼ ԳՐԵՑՔ

ԳՈՐԾՈՒԽԵՌՈՒԹԻՒՆ

ՄԵԿ աւելի անզամներ է որ կը հան-  
դիպիմ այդ սխալին: Գեռ ինչե՞ր պիտի  
շտեսնենք արդեօք: Տեսնենք թէ ինչպէս  
կազմուած է այդ բառը: Անցուտ գործ  
բառէն, որ ուն ածանցով եղած է գործուն,  
եայ ածանցն ալ բարդուելով՝ եղած է գոր-  
ծունեայ: Գիտենք որ ԵԱՅ = և. բրիսու-  
նեայ՝ ըրիստոնչի, ըրիստոնկութիւն, հրեայ,  
հրեւութիւն, բաւրեայ՝ բաւրուութիւն, եւն:

Ահա բանի մը օրինակներ. «Գործուն  
եւ հասագանդ» (Ալեքոր, գ.): Զերմ եւ գոր-  
ծուն եւ շարժուն. (Նիւս.):

Ոյ ածանցը համազօր օ-ի. գործօք. «Գոր-  
ծուաց գործոյն տացեն զայն» (գործոյնե-  
րուն) (Դ. Թզ. Ժթ. 14.) — «Մին չար,  
եւ չարեաց գործօք» (Եղերկ), եւն:

Գործունեն՝ գործունեայ. գործունէն՝ գոր-  
ծունեայ. «Գործունեյն, որը հատանեն ըզ-  
փայտն» (Բ. Մե. Բ.): — «Ե՛րթ առ մեղուն  
եւ ուսիր, զիարդ գործունեայ է» (Աթակ գ.  
8) — «Գործունեայը ըստ արժանեայն ընկալ-  
ցին...» (Խոսր.), եւն, եւն: Բայն հիները  
գործունեայ կը սիրեն փոխանակ գործունեայի:

Գործունեուրին նոր բառ է. պիտի կըր-  
նայ ըսուիլ նահ գործունեուրին, բայց ա-  
ւելի անուշ է առաջինը:

Ո-ի՛ օ-ի փոփոխումը կայ եւ դրօն բա-  
ռին մէջ. զողուն, զողունք, զողումի. նոյն  
նման մոռացօք՝ մոռացումք, եւն: Դառնաւ-  
լով մեր գործունեուրին սխալին, հայելիի

պէս պարզ է, որ պէտք է ըլլայ գործունեն-  
քին կամ զործունեուրին. ինչպէս պաշտօ-  
նեայ՝ պաշտօնեուրին:

Ունեցածնիս պարզ ու չէ՝ որ ըստ օրինի՝  
ըթի փոխուի. ինչպէս կը տեսնուի գործ-  
նականին մէջ՝ որ ելած է գործունեն. այլ  
ունեայ որուն եայ ածանցն է որ կը փո-  
խուի ե-ի, եւ կ'ըլլայ ունե, եւ որ միա-  
նալով արմատին եւ րին ածանցին, կ'ըլ-  
լայ գործունեուրին, պարզ, մաքուր եւ ըն-  
տիր: Ուստի

ՄԻ՛ զրէք

ԳՈՐԾՆԵՌՈՒԹԻՒՆ

ԱՅԼ զրեցէք

ԳՈՐԾՈՒԽԵՌՈՒԹԻՒՆ

ԻԵ.

ՄԻ՛ ԳՐԷՔ

ՈՒՂՂԵՑՈՅՑ

ԱՅԼ ԳՐԵՑՔ

ՈՒՂՂԵՑՈՅՑ

Նոր ձեռքս հասած գրցոյկի մը մէջ տե-  
սայ սոյն սխալը. «... ինքը եղած է պատ-  
րաստողը ուղիւցոյց մը ուրիշներու հա-  
մար», եւն:

Ուրիշ ատեններ ալ հանդիպած եմ ուղ-  
ղեցրական, ուղղեոր, եւ նման ձեւերու:

Սիսալ է. Ծփոթութիւնը առաջ եկած է  
ուղիղ բառէն:

Ուրիմ ուղի՝ ձամբայ կը նշանակէ, եւ  
կը զրուի նաեւ ուղ, որ լծորդ է թուրքե-  
րէն եօին:

Ունինց յուղի՝ անկանի, ուղոյ լինել ու-  
ճերը՝ զրաբարի մէջ: Եւ զարձեալ ուղե-  
ցեաց, ուղեկից, ուղեոր, ուղեւորիլ, ուղեո-  
րուրին, եւն, բառիը:

Հատը մէկ՝ որովհետեւ արմատին մէջ  
մէկ հաս միայն կայ: Ուղարկել կամ յու-  
ղարկել բայն ալ նոյն սոյն: Յուղի ար-  
կանելը ամփոփուած Յաւելուածով բայերը  
երբ բարդուին զոյականին հետ՝ իրենց  
յաւելուածոյ զրերը կը կորսնցնեն, եւ  
լծորդութիւննին ալ կը փոխեն. երկիր

պազմենի, կ'ըլլայ երկրագել. ձես արկան են, ձեսնարկել, են, այսպէս յոդ կամ յոդի արկանելն ալ՝ ուղարկել, եւ ոչ թէ յոդդարկել:

Իսկ Ուղիղը երկու զատով է, որով կ'ըսենք ուղղորին, ուղղակի, ուղղել, ուղղորդ, ուղղաբարոյ, ուղղագիծ, ուղղազորին, ուղղագործ, ուղղադատ, են, են:

Անինց նաև ուղեղ կամ ուղիղ բառն ալ, որ ըսել է ընկեղ. հոս ալ կրկին զառ ըլլալուն, եզնիկ կ'ըսէ. «Եղուղոյն սնանալոյ՝ եւ ի մտաց իսկ անկանի մարդ»: Եղբ վերնատոնը զտարկի՝ մարդ խելքն ալ կը կորսնցնէ Ունինց նոյնակն շաղիղ բառը, որմէ՛ շաղակեր: «Ոչ շաղով եւ արեամբ ուսուցեալ յառնեն մարմինքն, (Եղիկ), են:

Աւստի մի՛ ընէք այդպիսի յախնթոր սիալ, որ կրնայ նոյն իսկ անհոգութեան ծնունդ ըլլալ. զի շատ անզամ զբարար զիտորդներն ալ կ'ընեն նմանօրինակ կոթով սիալներ: Եւ արդ հարկ իսկ մասց ըսելու թէ՝

Մի՛ զէր

ՈՒՂՂԵՑՈՑՑ

Այլ զբեցէ՛ք

ՈՒՂՂԵՑՈՑՑ

(Հարունակելի)

Հ. Ա. ՊԱԶԻԿԱՆՅԱ



## ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

### ՏԱՐԱՆԱՔԱՐԵՐՈՒ ՎՐԱՅ

(ՁՋ. ԺԷ. ԺԲ. և ԺԹ ԴՐ. Կ. ՊԱԼ-)

(Հար. տես Բազմ. 1929, էջ 149)

Զ.

(ԺԹ դար 1800–1865)

35. Զոր աշխարհ ոչ կալաւ  
ոչ Բարէլ ընդ Արեաց.  
գարձուցին ողջանդամ  
եւ ետուն հայրենեաց:  
ԶԱՅՈՏՈՒՆԻ Սամանեան  
ըզկրտօնը յուստեաց.  
ըզտովէկ վախճանեալ  
այս տապան ամփոփեաց:  
Ամաց ՆԱ ի հոկտ. 22 1821

36. Թաւլենց յանէ ի Սիւթասեան  
Ազուցեոյ զարմ յարգական  
Յովակիմ պերճ ազնի աղայն  
Հանգեաւ ի Տէր յայս դամբարան

Վարդ գեղեցկափալ՝ յարմատոյ բարեաց.  
ի ցեղէ մեծաց ազգաւ վենազանց:  
Գան և հոգից մինչ ենաս կենաց.  
Գերազանց արդեամբ զիւանսն կնքեաց:  
Խշնանցեալ էր՝ ցանկալին բազմաց.  
Խնդութեամբ ըան՝ շատը ի լուղաց:  
Սակայն վատ շութ՝ օրհասին դիպուած.  
Զեթող հասանել՝ աւուրց հարսանեաց:  
Որշափ ցաւագին կական ողը և լաց.  
Մատոյց ընտանեաց՝ արար սենազգեաց.  
Աղող ինդէր ասել՝ ի հանդիպուաց  
Հոգույն ողորմի՝ ողորմած Ասուուած:  
յամի Տեսուն 1821 դեկ. 5:

37. Հրաւէր երկնառագ կոչեաց զայս տիկին<sup>1</sup>.  
Անանել յայս վար մժին խաւարին:  
Յարկ երկնածընաց օթարան վերջին.  
Բամից հիւրցնկալ վեհին և ռամկին:  
Մարեամ խոհական դուստր էր Պետրի ծին.  
ի Պոնտոս ծնեալ պանդուխտ ի Պօլսին:  
Նոյն միշտ բարեպաշտ՝ քաոցը ամեննսին.  
Առ սէր զաւակաց գործող հրաւալին.  
Սա կին մեծանուն բժիշկ Մանուկին.  
Ունակ պանծանօք հօթենեակ զաւակին:  
Բախացեալ զարմիւթ թոռամբը բնաւին.  
Դիցազնական մայր եղկ բոլորին:

1. Այս առաջնազիրին ողերուն կզբնատակը կը կազմն հենակել բառեց. «Անյր Միմոս որդի քայ»: Հայր Միմոս թշկեան, Տրապիզոնցի ծնեալ 1777 հոկտեմբեր 15. վարձնանեալ 1851. երկասիրութիւնները, ձեմա-րան կիտելեաց. Վարձութիւն Մանկաց. Հմառիքին Մանկաց. Քիւրակնեռթիւն Բազմատեսեան. Քիւրա-կանանքին Հայ-Շտառ. Սրբազան Պատութիւն և Վար-քահանայապեաց. Ճանապարհորդութիւն ի. Լեռտան. Ցայսնաթիւն Աստուածզիսութեան. Նկարագր զարոց երեւելի արանց հայլ (Միհթաբ. Վճնեալի 1901 էջ 220):

«... ԺԷ. զարուն սկիզբը, բանի մը թատերական փոր-ձեր տեղի կ'ունեան Պուլս մասնաւոր ըշշնակերու մէջ: Առաջին նախաւենարկը Միհթաբեան մըն է. Հ. Միմոս թշկեան Տրապիզոնցի 1815ից 1817 Պուլս Թալուզ Տիքեանց ազարանցին մէջ, աշխարհաբար լեզուով թատերքութիւններ կ կատակերգութիւններ թարգ-մասորին յօրինուած ներկայացնել կու առյ»:

(Մկրտչ Պէտքիթաշեանի կեանցն ու Գործը. Արշակ Զայտնանէ, Փարթ 1907 էջ 86):